

սիկ ըսեր ու բռունցք մը տուեր է դիմացինին, որ խայտառակարար սրճանոցին մէջ գետինը փուռեր է : Ետքը ատեան կոչուցաւ. բայց ամենքը կտրիմ մարդուն տուեր են իրաւունքը :

Կոստանդիանոս կայսրը եղաւ առջեն՝ որ սուսերամարտութիւնը արգիլեց արևելք, մահապարտներն ալ՝ որոնց իրարու հետ կուռել կու տային՝ հրամաց հանգեր փորելու աշխատցընել, քան թէ իրար սպաննելու : Խոկ արևմուտք Ոնորիոս կայսրը արգիլեց առ չար սովորութիւնը . արգիլելու պատճառն առ եղաւ : Սուրբն Տեղեմաքոս երբոր արևելքէն Հռովմ եկաւ, որ մը աս տեսարաններէն մէկին ներկայ գտնուելով՝ ցատքեց սուսերամարտներուն վրայ հասաւ, ու բոլոր ուժովը ուզեց արգիլել զիրար սպաննելէն : Հոն եղօղ ժողովուրդը տեսնելով որ սուրբը զիրենք առ զուարծութենէն զրկել կ'ուզէր, զինքը քարկոծեցին . բայց Ոնորիոս ան ատենէն առ խաղը արգիլեց : Այսու ամենայնիւ դեռ երբեմն կը խաղային՝ ինչուան որ թէոդորիկոս 500են բալորովին վեցցուց :

Օրերով առաջ կրուօղներուն քանի դրդ ըլլալը, անոնց անունը, ու նշանը՝ (որ սիրամարդի գետուր կամ անոր մօտ տարբեր բան մըն էր), կը հրատարակէին . երբեմն ալ անոնց պատկերը քաշած՝ յայտնի տեղ մը կը դնէին : Խաղին օրն ու ժամը երբոր կը հասնէր, սովորաբար կը սկսէին առաջ գաւազանով խաղալու . երբոր բանը կը տաքնար, ան ատենը սուրբ ձեռք կ'առնէին . առաջի բերանը սուրբենին օդու մէջ պարապ տեղը կը շարժէին . ետքը իրար զարնելու կը նայէին . ուստի աս սովորութեանը կ'ակնարկէ Պօղոս առաքելցն ըսածը¹ . « Այսպէս մրցիմ, որպէս ոչ թէ զհողմն ինչ կոծելով, այլ ճնշեմ զմարմինս իմ » :

Թէ որ յաղթուօղը անձնատուր ըլլար յաղթօղին, յաղթօղը չէր կը նար անոր կեանքը չնորհել . այլ հասարա-

կապետութեան ատենը՝ ժողովրդեան ձեռքն էր աս չնորհքը ընել, խոկ ինքնակալութեան ատենը՝ ինքնակային կամ ժողովրդեան: Յաղթօղին մրցանակը արմաւենիի ճիւղ մը ու ստրկի գումար մըն էր, երբեմն ալ ազատ ընել զինքը գերութենէ :

ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ

Ա. Ռ. Զ Ե Խ Ը Ա. Ռ Ն Ե Լ Ո Ւ Կ Ե Ր Պ

ԳԼՈՒԽ Ե

Խախաց շինող եկարեր . — Գետնախնձոր .

Աս տեսակ նիւթերը քիչ կենդանական ջերմութիւն արտադրելով, և բնութիւնը դուրս ելլելու քիչ հարկադրելով, կազդուրի խախաց կը չինեն, և չափաւոր ուժի մէջ կը պահեն զմարմինը . Ասոնցմէ զլասւորներն են ցրենը, գարին, վարսակը, մանրամաղ թեփը, բրինձը, հաճարը, եղիպտացորենը, շագանակը, գետնախնձորն ու սալէպը . Գետնախնձորը առողջարար և պատուական արմատ մէկ, որ Փարմանթիէ անունով երեսէի քիմիագէտը տը տարածեց Գաղղիա : Ասիկայ Եւրոպայի զօրաց սովորական կերակրելէն ըլլալէն՝ զատ, շատ ազգեր ալ կը գործածեն, որոնցմէ աս բոյսը ամեննեին կը հեռացնէ սովու վախը, և ալիւրոտ և շաքարու գոյացութեամբը դիւրամարսէ, ախորժահամ և առողջարար : Աս տունկը Նախոլէնի երեսէի և գժբաղդ նահանջին ատենը Ռուսաստանէն ու Լեհաստանէն հազարաւոր զօրաց կեանքը պահեց : Երբոր ուրիշ արմտիքները կը պակսին, և ուր որ անոնք քիչ կը բուսնին, աս բոյսը միայն բաւական է աշխատաւոր ու հարկաւոր մարդկանց կեանքը պահելու : 1816-1817 գժբախտ տարիները զամենքը պէտք է խրախուսեն այս բոյսին մշակութեանը անհոգ չըլլալու, մանաւանդ անբեր ու լեռնոտ երկիրներուն բնակիչները, ուր տեղուանք մեծ շահ կը բերէ, ու շատ աւելի աղէկ կ'ըլլայ քան թէ պարարտ երկիրներ՝ ուր որ ուրիշ արմտիքները առատ են:

Ասկէց ու ասոր նման ալիւրոտ բոյսերէ տեսակ տեսակ խմորեղէններ ալ կրնայ շնուիլ : Մանրաթել ու հաստ դդմանները սովորական են , որոնք հիւանդոտ ստամփս ունեցողներն ալ կրնան ուտել վասն զի գիւրամարս են :

Հացը , առանց որոյ գրեթէ չկրնար ապրիլ քաղաքականացեալ ժողովաւրդ մը , ցորենին ալուրովը կը շինուի : Որպէս զի աւելի համով ըլլայ , նաշինով այսինքն բարակ մազզած ալուրով պէտք է շինել . բայց անիկայ ալ չափաւոր պէտք է ուտել , աղէկ մարսելու համար : Խիստ տաք հացը շատ անդամ ստամփսին ծանր վտանգ կը բերէ :

Եղիպատացորենի ալիւրով կրնայ հաց շինուի , ինչպէս այլ և այլ տեղուանք կ'ընեն : Բայց աւելի սովորական է ջրով եփածը . ասիկայ թէպէտ և փուք կը պատճառէ , բայց աւելի առողջարար և մարսողական է քան դառաջինը՝ որ ստամփսի ծանր կու դայ , մանաւանդ երբոր քիչ մը կինցած ըլլայ :

ԳԼՈՒԽ Զ

ԸՆԴԵԼԵԿԱՆՆԵՐԸ .

Լորիան թէպէտ սննդարար է , բայց կազով չարաչար կ'ուսեցընէ աղիքը ու անհանդըստութիւններ կու տայ . Վրայի կծեպը առանց մարսուելու աւելորդաց հետ մէկտեղ կ'եղչէ : Խիստ ստէպ կը պատճակին աս ընդեղէնէս փորու ցաւեր . անոր համար շատ զգուշութեամբ պէտք է ուտել ասկէ . մանաւանդ անոնց որ ստորին որովայնի բորբոքումն կրած են : Կանանց կամթարմ լրդիան այնչափ վնասակար չէ : Ուրու , սսպը , բակայն , սիսենը և ուրիշ ընդեղէնները լրդիային չափ անհանդստութիւն չեն տար : Վերջապէս որ բաներն որ մարսողական խողովակին մակերեսոյթը կը գրգուն , շատ օդ կը հանեն , ու առանց բաւական լուծուելու դուրս կ'ելլեն , պէտք է չափաւորութեամբ ու զգուշութեամբ ուտել :

ԳԼՈՒԽ Է

Մանրարել մատոնք ունեցող և մասնաւ նիսեր .

Մսին աճառուտ մասերը աւելի դիւրամարս են և սննդարար , և խոսեղէններէն աւելի թթուածին կազեր և չնրմութիւն ունին : Ասոնցմով չնառութիւնը դիւրաւ

կը կլլուի , աղիքը աւելի բան կը ծծեն , ու քիչ բան կը մնայ բնութիւնը գուրս ելլեւու : Բայց աս տեսակ կերակուրները սաստիկ ուժ տալով ջղերուն , դիւրաւ կ'աճեցնեն մարդուս կիրքերը , և գէշ ախտերուն կը տանին : Մսին ճերմակ կտորները քիչ սննդարար են . կոճիկը ու կենդանացած ոտքերուն միսր աւելի գժուարամարս են : Ամենէն աղէկը փափուկ ու հիւթոտ կտորներն են , և ոչ օդալից թոյլերը :

ԳԼՈՒԽ Ը

Կենդանեաց հեղուկ խիժային մասուերը .

Կենդանեաց աս մասը ամենէն աւելի համեղ , զօրացուցիչ և ստամփս շինող է : Փափուկ և տկար ստամփս ունեցողներուն համար ընդհանրապէս խիստ օգտակար է : Հատ աւելի ունին աս մասը չորքուտանիներէն 'ի զատ՝ նաև սագը , բաշը , աղաւնին , փասիանը , պէքքացա ըսուածթոչունը , կաքաւը , լրամմարգին և ուրիշ թռչունները : Դեղավաճառները աս նիւթը չի բարձրաց հետ խառնած կը ծախեն , ու նոր հիւանդութենէ աղատողներուն շատ օդտակար է :

ԳԼՈՒԽ Թ

Չոր , ուստրեներ , ու մածոյժ կամ թխտի եկարեր .

Հաւկիթը գժուարամարս չըլլար երբոր ճերմկուցը գեղնուցին հետ խառնած ու չափաւոր եփած ըլլայ : Ոստրէները թերեւս աւելի ունին փոսփոր , ծծումք և փոսփատ , քան մսեղէն կերակուրները . բնութեան շատ կ'օգտեն , սննդարար են , ու նաև դիւրամարս են՝ թէ որ եփելով կարծրացած չըլլան . իրենց աղի ջրովը պէտք է ուտել , քիչ մըն ալ պղպեղ ցանած վըրանին ու լեմոն քամած : Բայց միշտ չափով . վասն զի շատը չափազանց կը պաղեցնէ ստամփսը ու անհանդստութիւններ կու տայ : Նոյն զգուշութիւնը պէտք է ընել ընդհանրապէս ուրիշ տեսակ խեցեմորթաց ու ձկանց համար ալ :

Մածոյժն նիւթ մըն է , որուն մէջ առատ է աղողը , և դեռածին կենդանեաց մէջ խիստ շատ մանաւանդ հորթուիին , գառան և ուլին զիխուն ու ոտիցը մէջ : Աս մածոյժը կենդանեաց մէկալ ճարպային և խիժաւոր մասերէն ալ աւելի սննդարար է , բայց

ստամիքսի ծանր կու գայ : կենդանիները ասկէց չեն ախորժիր , ու թէ որ աս միայն ուստե՛ն կը տկարանան ու կը մեռնին : Բայց թէ որ հետը սոսնձային մասէն ալ տաս կամ մուշն , կատարեալ մոռւնդ կու տայ : Այս բաներս փորձուած է այլ և այլ տեղ շներու վրայ :

Աս մածոյժի տեսակ նիւթոց կարգը կը դրուին քանի մը կենդանաբոյսեր ալ , ինչ պէս են լիքենը , ծներեկը , սունկը , և թար թուփը , որ սննդարար են , բայց դժուարամարս :

ԳԼՈՒԽ Ժ.

Խողային և կարտագային հիմքեր . — Զիրենի , ընկոզ , կարևոսեման ձզմած լմպկիքներ , և խիժային հիմքեր .

Աս նիւթերուն կազդուրիչ զօրութիւնը պակաս է , և սննդարարութիւննին անկա տար և տկար : Ասոնց մէջ ջրածինը շատ է , և անանկ մասունքներ ունին՝ որ թէպէտ իրենցմէտ մեծ օգուտ մը չեն ըներ , բայց մարսողութիւնը կը դիւրացընեն : Ան տուն կերը , ուսկից որ ճզմելով ձէթ կ'ելլէ , ընդհանրապէս ասոնք են . ձիթենի , նուշ , ընկոզ , կաղնի , քաքաօ : կերակուրի տեղ ալ կը գործածուին , բայց դժուարամարս են . խախացոցը չաւրելու համար պէտք է չափով ուտել : Սեխին և ուրիշ պատուներու կուտերը շաբարով ծեծած , ու կաթնեղէն մասունքնին հանած՝ զովացուցիչ են , բայց շատ որ խմուին անմարս կ'ըլլան :

Խիժային նիւթերը խախացոցին գործողութիւնները լաւ չեն կատարեր , ու սաստիկ դժուարութիւն քաշել կու տան ստամքսին շաբարի պէս թուլութիւն և տըկարութիւն կը բերեն : Անոր համար ոմանց սաստիկ գէրութիւն , ծովութիւն ու վատուժութիւն կը պատճառեն : Խոյշք պարանոցի , մասանաւոր մասանց ծակտիքներուն թխմուկլը , արեան խողովակներու խցումը ու ջրգողութիւնները կրնան այսպիսի կերակուրներէ առաջ գայ : Ով որ մսեղէն ու սաստիկ սննդարար կերակուրներ շատ կ'ուտէ , անանկ որ մարմնոյն ու ժը չափէն աւելի կ'ըլլայ , անոր շատ օգտակար է ալոն , ծներեկ , հազար , սպանախ , բանջարեղէն , և գազար ուտելլը :

ԳԼՈՒԽ Ճ.Ա.

Կար և կարնեղէններ .

Կաթը , սերուցը , պանիրը և ուրիշ կաթնեղէնները գիւրաւ կը մարսովին և սննդարար են : Ուամկաց ան կարծիքն որ կ'ըսեն թէ կաթը որդ կը դոյացընէ , սուտ է հասարակօրէն : Կաթնեղէնը ոչ միայն հիւանդութիւն չըբերեր , այլ նաև առողջացընող ու թէթե կերակուր է , առաջին սնունդը տուղ մարդուս հիւանդութիւններէ տկարացած ստամքսին . արեան պականութիւնը կը մաքրէ ու կ'անուցընէ արինը : Հիմակուան քիմիաբանից խօսքին նայելով՝ կաթին մէջ մարդուս մարմնոյն կազմութեան ամեն հարկաւոր տարերը կան : Ծոկուն և զօրաւոր ըլլալը Ալպեան լեռանց բնակչացը , իրենց ամուր կազմուածքը և ուշ ծերանալուն պատճառ՝ կաթնեղէնով միայն ապրելնին է :

Ամենէն գիւրամարս կաթը կանանցն է , ետքը իշուկին , ետքը ուլին , ետքը կովուն , ետքը ոչխարին՝ որ էն ծանր կաթն է : Քանի մը երեւելի քիմիագէտներ փորձեր տեսեր են որ կովու կաթին մէջ շատ կամ քիչ թթուուտ կամ ալբալի գտնուիլլ՝ լը՝ կը կախուի ախուոի կամ գաշտի մէջ սնանելէն , այսինքն չոր կամ թաց խոստուտելէն : Անոր համար լաւ է գիտնալ ասպարագայն . վասն զի կաթին ալբալեան տեսակը , զոր չորիսոտ ուտող կովլերը կուտան , ամենէն լաւագոյն ու սննդարարն է : Խսկ երբոր թթուուտային է վրախտութիւն և ձգուտանք կը պատճառէ , և պըտիկ տղացոց դիւրաւ փիսիել կու տայ և փորերնուն ներսի գործողութիւնները կ'այլայլէ չարաչար : Որպէս զի աս թթուութիւնը անցընես ամենաքիչ սոտայի ածխուտ կաթին մէջ խառնէ : Կաթին թթուութեան պատճառաւ խիստ շատ անգամ պատի տղաք կը հիւանդանան ու կը մեռնին ալ . իրենց ստամքսին մէջ ասոնց մասունքը կը ժողվին ու ամենէն փափուկ կողմերուն վրայ օտար մարմին մը կը ձեւանայ : Ուստի որպէս զի այսպիսի հիւանդութեանց առիթ շտան , պէտք է որ ծծմայրները գգուշանան թթու բան ուտելէն , և շիշէ մը հասարակ ջրին հետ խառնեն կէս և կամ ամբողջ տրէմ մը սոտայի կրկնածխուտ ու խմեն :